

## ԱՐՔԱՏ ՊԱՏԱՆԻ

---

Լուր կը շըրջի, ուղղած ակնարկ մը տըխուր՝  
Ընկերնեռու խըմբավին.

Իր շըրթունքներն են ծարաւի՝ անմըլուր  
Ուրախութեան բաժակին:

Արքատն ինչորվ ճոփի հոգւոյն հայելի՝  
Ընկեր մըն է անհամն։  
Գիրք մ'է ուր առ կարդայ պարտքեր անյեղի,  
Ու սիրուն է փակ պարտքերու։

Ժըպիտ մը տուր, հարուստ, Ժըպիտ մ'է ոչ փող։  
Որ ըլլաս օր մ'ոնկըդիր  
Խըր անքագոր որ խոյս կու այս սըրտաղող՝  
ինկող շամթին վրէժիբնդիր։

Ազքատը քու և Ազտուծոյ միջնորդն է։  
Բաղդն է - յիբ - անկայուն։  
Գուցէ շացնէ օր մ'զգեգ կամ հուլցընէ  
Փառքը անոր կամ անուն։

Այս, յառաջ դպի ի արու ժիբաժիր՝  
Դիմէ, ընկեր իմ անական։  
Քու զաղափարտ է քան աշխարհ՝ լուսալիր,  
Գանձ մնագոյն քան ոսկին։

Փութա ելիր, ամուր սըրտով, Գողողթա.  
Եւ ողջունէ ցընագին  
Վշիւրը վըսմ. յիբ որ ծիւն ծիշն միշո կայ  
Բարձըր լերանց գապաթին ...։

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

### ՍՈԿՐԱՏԻ ՆՈՐ ԶԵՂԱԿՐԻ ՄԱՍԻՆ

Բազմավէպի սոյլ թուիմ մէջ յօդուած մը Ուուի-  
րած եթք Սոկրատայ հայերէն ընդարձակ Ցար-  
մանկապատ ծեռագրի մզ վրայ որ Սկատուած էր  
իր անյայտացած ։

Մնածապատի նորայր Բազմավէպի յօդուածի մը  
մէջ « Իմ կարծիք վրէկն այս բարգանաւեած եւ-  
կեղացան պատման Սոկրատ Սորուակին  
և զնոցին Ցարմանչաց » (Համդէս Ամսօթեայ, 1903,  
էջ 273) չայկազան բառգրի մէջէն մօն արխա-  
տութեամբ համարած է այն վկայութիւնները որ  
այդ ծնուագրէն առնուած կը թուիմ և հրատա-  
րալսծ. « Պատմակիք մօն Սոկրատայ (որպէս Թուկ) յե-  
շատակիւլ ի նոր հայկական բառարանէն » վերնա-  
գորու. (Անդ էջ 277-278)։

Այդ կորուսեալ Սկատուած ծեռագրի ումեաւ-  
ութէ յետոյ այժմ տարակոյն չկայ թէ Հայուղան  
Բառարանի յօրինողները՝ իրենց տրամադրութեած  
տակ ումեցած են հայերէն ըմբարակ Սկատուած։

Ի ծնուած ընթաւալոյն Սահակ պահուածուան խառ-  
չանի բաղդատութիւնները՝ ծրուսակիմ և կի-  
մածամի սոկրատան ծնուագրաց, Մեսոր Վ. Տէր-

Ռուգէսեանի յառաջարամի մէջ Երուսաղէմի ծիռա-  
գրի մասիմ տրուած տեղեկութիւններէ՞ (որը ի  
միջի այլբար մարտրանամթիւն չկար յիշա-  
տակուած թէ իմիք թէ էական տարաբորութիւնն մը չու-  
նի ամ էջմածամն օրինակէն, մասամամն որ  
Բրատարակից զամոնը « միժիանցից արտա-  
գրուած » կ'եծնագրէ : Այժմ հաւաստիցի որ ար-  
դէս Երուսաղէմայ ձեռագրին մէջ կան « Տէր-Մ'գէ-  
սանաւ Հարաբարակիքնան մէջ պակաս վրանիքն եւ  
տպաւած են անոնք Սահակ նու։ Խապայեանէ, մեր  
ծեռագրիմ պիտի մեծային այլ կարեւորութիւնն  
իմ որ ուրի փորձարաւը մմացած ծեսագրի մը,  
« չայկազեամ իր յօրինութեամ մէջէմ ամյայտացած, ու  
վերջապէս երենամ եկած իր տնակի միաց եր-  
կու ծեռագրիթերում վրայ՝ մոր լոյս սփուռու։

ԽՄԲ.

### ԴԱՒԻԹ ԱՆՑԱՂԹԻ ՄԱՍԻՆ

#### ԽՄԲԱԿՐՈՒԹԻՒՆԻՆ « ԲԱԶԱՄԱՎՀԱՊ » ՀԱՆԴԻՒՄԻ

« Բազմավէպի » Ենրկայ 1907 թ. Մայիսի Բամա-  
ռուու և Ուղարկութիւններ նղիշէի « յօդուածում՝  
սրա ներկանա Ամր ։ չ. Գար. Խամասիւնամ, ի  
միջի ալլոց գօռս է. « Յարգիլի գրով. Գր. Պ.  
Խալաթանցոց ուղում է պապուցածաւ որ ոչ թէ  
Դակիթ նղորու Մարդկութեամի նղողանօթօր, այլ  
Դակիթ Անյաղիթ սիրոյ Խամար գրան լիիր (Ե-  
ղիշ իր երկու) ոսկ ծամութութեամ մէջ յիշուած  
է « անդէս Ամսօթեայ », 1906, որտեղին որեմն  
քաղուած պէտք է լիմի վերաբերեալ կարծիքը .  
Այսու գային եմ ծեմուցամերց բարգին միքա-  
ցրութեամն և « Բազմավէպի » ըմբիցողնդիքին,  
որ են երեք այլպիսի կարծիք ու ըերանացի և  
ոչ մահամամն քառար - ոչ մի տեղ չեմ յաշամել-  
այստեղ մի թիրինացութիւն պէտք է լիմի, որ  
խթղրմ պարզել « Բազմավէպի » առաջիկայ հա-  
մարենքի մէկուու։

ԱՄԿԵՊԾ յարգանքով  
ՊՐՕՖ. ԳՐ. ԽԱԼԱԹԵԱՆՑ

### ՄԵԾԱՎԱՐԻ ԲԱԿՈՎԱԶԱՎՈՒ ,

Գերյոյշեալ կարծիքը կը գտնեն յիհրաւի Հան-  
դէմի 1906 տարիոյ յումուարի թուիմ, նղիշէի քրթ-  
ական Սլուսմանակութիւնն մը մէջ - որ սկսաւ  
Բրատարակուի 1906թ, բաց ի մատեմախոսա-  
կամ ցուցակներէ 1905թ լոյս տեսած - և որ  
սուրուագրութիւն չի կրիտ. Ուղարկութիւն ինպէսէն  
շատերու. առիթ ընծայած է թիրիմացութեամ .  
զգեց նեթադրած կ'իրեւի ամոր նղողակ. տրա-  
մադրութեամ տակ չուսեմատով՝ իր ուեւորու-  
թեամ ժամանակ ի Կովկաս՝ « չամդէս Ամսօ-  
թեայ » տարբեիները՝ յիշուութիւնը գարուած  
կ'եցրիւ այս նեթադրութեամ համեման։

« չամդէս Ամսօթեայ » Ամամունիմ պիտի վե-  
րաբարակիք այժմ նեթադրութիւնն չ. անհապ-  
տակի ուղարկութիւն չկար գրիմ մէջ, իր առան-  
քման լոյս սկսաւնք։

ԽՄԲ. ԲԱԶԱՄԱՎՀԱՊ